

Ա. Ն Վ Ե Ր Ն, Ա. Գ Ի Բ

Զիւնի պէս ներմակ մօրթ ոնէր Առնչոն,
Նայուածքով աղու, մէկ աչք դեղին
Միւսը կապայ:

Զարդն էր մեր տունին եւ հիւրեր բոլոր,
Կը փայփայէին քախէն մազերուն,
Հիացումով խօր:

Ազին քաւարծի պարզուծ զերթ դրօս,
Ու իննավայել կը որջէր հպարտ,
Սենեակէ սենեակ:

Կը նըմանէր ան լերան ոզիին,
Լերան նըմայք կար իր աշխերուն մէջ,
Դիւրիչ բայց վայրի:

Խոյս կու տար իրեն մօտեցողներէն,
Վախուով մ'անձանօթ, զգալով գուցէ
Թէ մարդն ապիրատ,
Արարած մըն է անվրտանելի,
Ժափին իր քակարդ, գանին ալ չարիքի
Բոյն վաւերական:

Դիտեմ, կեցած վրայ Ալբան բարձունքին.
Նայինք հին ընկեր ծովուն սիրավառ,
Որ Կալբէէն մեր վեցին նայուածքին
Առջես բացաւ այս ընթացքն մինչեւ բուխ Եւսենի հոսքին :

CLXXVI

Դէա՝ նիլ Սիմալիկատ — տարիներ երկա՞ր,
Երկար, ոչ շատ, որ մեզ՝ բերեր են,
Մեզի՞ երկուէին. արցունք ու ցաւ ալ,
Եւ ուր ըսկանն՝ դեռ հոն ենք մենք նորէն,
Բայց մեր ընթացքն չէ անցած զուրօէն,
Ռինցած ենք վարձ — ահաւասիկ ան ...
Կրնանք բերկիրի դեռ արփայն ըոլերէն,
Քաղել խինդ երկրէն, ծովէն, չինչ այնքա՞ն,
Կարծես քէ մարդ չըլլար երբեք պղտորող զայն:

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԻՆԱՆ

ԼՈՐՏ ՊԱՅՐԱԾՆ

Երբ կը մըսածեմ թէ ա'լ չկայ ան,
Սանցնն աննման, կ'իջնէ հողիխ
Թախիծ մ'անանուն,
Յուս մը անցեալէն, կարօս մը լոխն,
Որ արիւնածոր վէրքի մը հանգոյն
Կը բացուի անբոյժ:

Դուն զիս լընեցիր, սիրելի Սանչօ,
Ալիւրս մէկտեղ չինք բլար յաւէս,
Կը փակիւմ աշխերս օրուտն լոյսին դէմ,
Որ աննինչ մնայ յիւսաւակդ աղուոր,
Մտիս դէմ ընդմիւս:

Կարծես կը զգար ան իր տիսուր մահուան
Նախօրեակին այն, թէ այլեւս յաւէս
Մէկտեղ չինք բլար:
Աչերով խոնաւ կը նայէր ինձի,
Զէի տեսած ես տիրութեամբ լեցուն
Աչմեր այդպիսի:

Վերջին օրերոն անկին մը բառուած,
Կը մըրափէր միւս, չէի զիսեր թէ!
Մահուան հունն էր այն:
Ամպերուն մէշն արծաք լուսնկան,
Զերք յուղարկաւոր կ'արտասուէր կարծես
Սանչոյի համար:

Դուք որ տեսած էք լուսնի պէս մահուր,
Եխանավայիլ Սանչոն բըմահան,
Ցիւցէք ինձ հետ մահն իր վաղածամ
Եւ բարի եղէք
Իր յիւսաւակին թափելու յօժար,
Կարիլ մը արցունք:

ԵԶՈՊ

